

մը հետեւանք եղող ատելութիւնները, եւ միաս-  
մին պատրաստուին այն քաղաքակրթական  
զործն որուն պիտի նույիրուին վաղը՝ Պարս-  
կաստանին վերանորոգութիւնն եւ պարսկանը-  
պատառ Հայութեան բարոյական բարդաւա-  
ճումին զուգախառն նպատակը իրադորելու  
համար :

II. 9.



ԱՐԵՎԻ ԿՈՉԻ

- 88 -

ի ժեկան վեհապետին ծառերէն խրախուսուած,  
Գերմանացիք արեւմտեան քաղաքակրթու-  
թեան մէկ քանի եղական օրինակներ կը փո-  
խազեն Զինաստան : Բազմաթիւ չինացիքան-  
առարկեալներ մազերնուն պոչէն իրարու կը կա-  
պէն , կը բանադասեն զանոնք որ հրացանու-  
բունուն նէն նաև առաջ ձեռքովինին իրացանու-  
թիւն , եւ մասուան աղաքումը կը շնորհենան ուն-  
երը իրենց գանակիծուած մողթը բաէկ բաիկ  
է եղած : Ազգաց իրաւունքներու ոչ մէկ կա-  
նոնը չին յարգեր :

Տեսականորդէն, թէզը կընայ արդարանալի գառնալ . բայց գործնականին մէջ, զինուորականները գործին զիսաւորութիւնները բոլորովին կը ստորնացնեն, Գաղթ - կանային զինուորաներու մոլեկանութիւններն անոն մանաւանդ անապահութիւնների կը թուին Զինասաննի մէջ՝ որ այսակեզի միջին զամակարգերը նւրպապարհենոյն զամակարգերէն բարձր են մտցով գրքերու տարածումը, արուեստներու եւ զըպորտնեանց պաշտամունքը, համաստեւածնան փիլիսոփայութիւնը, զարգական գեղեցկութեան սէրը որ պարագներու խնամու կարգաւորմանը մէջ կը յայտնուի, ընդհանուր իմացականութեան մը բոլոր այս նշանները՝ աւելի մեծ թուալ կը հաշուեին Բէյ-Հոյի եւ Ենակ-Ծէի ափունքներուն քան Սրբէի, Սենիք եւ թէ յմիջի ափունքներուն վրայ Այդ գրաւը-ը առ պարժամանութեամբ յագնալաւուն, իմանալու թէ ինչ եղանակով գերման դուզազը մեր բարացականնեւն սկզբաններուն կ'ապացուանքն է, նըր լրաբերներն աննորս վեր զարձած երթիքներու տառներուն մէջ անոն

սիրագործութիւնները պատմեն, օտարին վրայ մեր զաղափարներուն դիրքազնցութեանը համբաւն իսկոյն Կ'իյնայ կը կործանի ունկնդիրներուն մաքին մէջ, մանաւանդ եթէ քիչ յետոյ տեղեկացնեն թէ այդ միեւնոյն Դիրքամիային մէջ ա՛լլանապեր իշխանը գետ ուն ծառ էկա կերպով մասնաւու առաջարարութեացն Ավրիլի մէջ էր գործած վայրագութիւններուն համար. Թէպէտ այսօր բաւական հակամէտ հեռազիր, հեռածայն, անդլական էքիբաժնիր, սթիմբըններ եւ մեր վաճառականական սիստեմները գործածելու, Զինացւոց զարգացեալ մասը այլեւս ոչ մէկ ջանք պիտի չփորձէ իր դիւանքները, խոժանը եւ քաղաքականութեամբ վարակուած Պոքարները խաղաղասիրական ձգումանց առաջնորդելու համար, քանի որ Քրիստոփոր բանակները կը նույնագործեն ճիշտ այն անգիտելինները որը միթինաները կը մնազարին Սաքաֆ-Մունիք հետեւողներուն։ Մեր զնապակեաներն Արեւելքի ժողովուրդներուն ազգեւ մեր երեցն ու մեր վանականը սուտ կը հանեն։ Մեր զօրավարները իրենց ստորակարգաներուն խժգութիւններովը կը հաստատեն կեղծաւորութեան ու ստախօսութեան ամբաստանութիւնները զորԱրեւելութիւն հակառակորդները կը տարածեն. Վելէւել Բ. ի նուը յանկարծակի հերքեց Խաչին վարզապետութիւնը։ Որքան ալ նըրամիտ ըլլայ չինական զարգացեալ դասը, չպիտի կարենայ լաւ բացատրել իրուութեանց ու մկրտունքներու միջեւ հետեւոց այս հակառակութիւնը, իրենց բանտարկեանները չարչէկելով՝ տեսոն տասնապետներն իրենց հաւանութիւնն սուտած կ'ըլլան Բնեթինի և երոպական զեսպանատուններու պաշարումին ու պառոն ոք Քէթլըրի սպանումին, քանի որ ճիշտ միեւնոյն ձեւով կը բռնաբարեն ազգերու իրաւունքը, որուն վրայ կիմուուցան մեր զրկած վերջնագորերը։ Առ ի չորյէ այլասիրութեան, գոնէ խօսնեմութիւնը պարագ կը զնէ որ Զինատանը եւրոպացնելու համար ուրիշ միջնուներ գործածուին։ Չորս հարբոր միլիոն Զինացիներու պիտի կրնան՝ տասու քանա կամ երեսուն տարուան մէջ՝ հիմակուանէն տարերը զինուորական ուժ մզ գոյացնել, ճիշտ անոն համար որ մեր գործելու հզո՞նակը այս զէպ-գերէն ցետոյ այցեւ իրենց անհանդուրժելի պիտի երեւայ, Որովհետեւ ոչ մէկ բարոյական գերազանցութիւն պիտի չտանուի որ աշխարհական բրտութիւնները մողացնէ իրենց այ-

քին, ամէն կրցածնին պիտի ընկն պատրաստուելու, համար պարտաւորիչ ազգեցութեան մը լուծ թօթավելու, Ամէն մէկ հրացանի կոթի հարուած որ հիմա կ'իջնէ չինական ուսերած վրայ, անշուշած կը պատրաստէ անհամար սպանութիւնները դրիմառութեան մը որ մեր յաջորդներուն դիմուն պիտի պայթի կամ նոյն սկզ մեր ծերութեան ատենը, մրնէն մեր ուսաններուն մէջ ուր այժմ անարգել կը զարդանան զիւրուն հարուած թեամբ մը յդիացած մեր ցեղերը:

Փոխանակ եկեղեցական պատրութիւններու ջնջմանը յամառ անմուռ թեամբ մը հետամուռ ըլլալով ժամանակին արժէք զորսնցնելու, մեր խորնդարանականները շատ պատեհ զործ մը կատարած կ'ըլլալին միջէ հարցապնդում մը ընէին դեբինները հատակեցնելէն յատաջ զալիք վտանգին վրայօթ: Հանրապետութիւնը պարտաւոր է այս յարգանքի հարկը մասացանելի իր սկզբունքներուն: Պ. Ա. ինեւէ ս'Օթթօն, որ նախարարներուն հարցում մը պիտի ուղղէ այս ջարդի խաղերուն վրայ որոնց մէջ փայլեցան վուշէ և նանուան, անպատեհ բան մը ըրած պիտի չըլլար իթէ իր ճառին խառնէր խընդրանք մը Վ. իշեմէլով կայսեր մօս միջամտելու ու ուրագէս զի ոսմանթիկ կոչկոճանքներու: համար իր տեսուննեան յարումը չափաւորէ: Դրանաւացին կը վայելէ այս զերը ստանձնել, զործուելու վրայ հղող ամէն անարգարութեան զէմ բողոք բառնալ և աշխարհի առջև իր պաշտօնին նշանակութիւնը պահպանել:

Ամ.թ է որ Խորհրդարանին վերաբացմանը, ոչ մէկ ձայն չբարձրանայ նշանակելու համար վարունքար լուր Սոպերթօսին, որ Պերիներուն ափարակները կ'այրէ, արտերը կ'աւրացէկ, և ամելութեան կը վերաբարձրէն հող մը զոր աշխասաւթեան սուրբ յաղթանակը, բնական ուժերուն ձեռքէն խեց: Մարդուս սիրաը կը ճմուի մտածելով թէ երեափիսաններու եւ ծերակուտականներու այդ ամբոխէն ոչ մէկ ծիչ պիտի չափակուի որ՝ յանուն գիտութեան ու մարգային իրաւանց՝ այլպիսի անզգամութիւնները ցատապարտէ:

Ամէն կոմէ վախսու խորհուրդներ կ'իմանանք որ կը պատասխն խանողավառներուն Քըրիւկը գլուխուսու համակրութեան ցոյցերով չողջունել, Ամէն կողմէ պառաւ կնկան էմսէ կը թզկան ու կը գողզզան: Մեր երկրին մէկ ծայրէն միւսը, պէսաններ կը կափկափին ու ծնկութներն իրարու կը շարունակն լոկ գա-

ղափարն աշքի առջեւ բերելով մեծ վտանգին: Արբան որ անորուու է զիւանագէտներու վէ ձերը պաշտպանելու համար ձեռնարկուած պատրազար մը, այնպան սուրբ ու պատմութեան էջերուն մէջ զմեմ պիտի զանար անարդար բութենէն զցուած ու անոր դէմ զինք զարձացնող ազնիւ ազգի մը բարկութիւնը:

Խաչակրութեանց ժողովով՝ լոր, Պուլինի ժողովուրդ, Յեղափառութեան ժողովուրդ, ժողովուրդ Ժեմարի, Վալմիի, Օսթերլիցի եւ Վակրամի, ժողովուրդ Նավարենի եւ Սոյցերինոյի, ի՞ոչ ըրբը քու մնանութիւնգ ու սրտուութիւնը:

Անշուշա, զանոնք կորսնցու ցիր «մանիլ» խաղալով, կապելային փակչտան սեղանին առջեւ, ուր կ'ապուշնայ գու գորութիւնգ որ կէս դարձէ ի վեր ապտու խաւաքարաներ արխարօքն զարձնեն հոտող շունչ կլթիկ կլթիկ կը զգայիր: Ամէն տեղ տկարութիւն կը խորհուուին: Կը ջարդին, կը կողոպտիւն, կը հրդիւն: Եւ զունա արձարանին բարդոնակին վրայ կը մօրանաս, կամ ալումբին թիկնաթառին մէջ հնձկուութեան պատուի մէջ ըմբուխնելով:

Երեսուն ատրիէ ի վեր քեզ զինուորական համազեստներով կը պաճուճն, քեզ թուրերու կը կապէն, պայուսակներու եւ փամիջնականներու կը հանգուցին նոյն հսկ եթէ հաստ փոր մը ունենաս ու կարճ սրունքներ լայնչի իրանի մը տակ, եւ ծփանոււտ այտերով խոչոր երես մը, նորէն զլուխու կարմիր քերի մը դրին, քասնութեալ կամ տասերեք օրի չափ քեզ գափութի մը մէջ փակեցին, քեզի սորվեցուցին աջ կամ ձառ զառնալ, կշուականօրէն քալի, սուինդ ողին մէջ ցցել: Սրճարանին մէջ հայրինիփի խօսքը կ'ընկա արթնալից աշեգը թաւալելով, ու ընարողական խանութախութիւն ժողովներուն մէջ, ուր ամենէն շատ վճարովին կուտաս գուցէ, աղգային կորովի մասին կը ճառս, կենունդի (կորով) բառին առերը բայց մասակելով: Բայց քու հայրենիփի, տկարներուն ու կեղեկուածներուն պաշտպանութիւնն է, Մարգկային իրաւանց Յայուարարութիւնն է, քու պա՛պ է որ Հարաւէն Հեւսիս կը սլանար արիւնութերնով մը պատութեան անուն աղազակելու համար: Քու հայրենիփզ արզարութեան համար մարտիրոսութիւնն է, քու մէծ հա՛յր է որ 1830ին «պատիքատաներուն վրայ ինկաւ՝ զուիքերացի պահաներուն դուղակին տակ, որովհետեւ Պուլպոննե-

բուն չներկց Սպանիոյ ազատականներուն դէմ Ֆեռմիսանիք բռնապեատթեանը օգնած ըլլալտ-նին, Թաւ հայրդ է, որ գեղ պատանին, 1848ին միեւնոյն դողոր կը փերսկէր, Եւրոպակիցինուրէն առալու համար 1870ի գեղեցկութիւնը՝ Ազգային Ժողովին մէջ վերափենդանացած : Խնչպէս : Լա Հէի Դեսպանամորութը քազա-քակիրթ աշխարհին առաջարկեց որ քրիստո-նեայ ժողովուրդներուն միջնեւ ծագող վէճերն այլիւս պատերազմով չըուծուին, այլ իրաւարութեամբ : Արդ, զինովի խեռութիւնով մը, Ֆալստաֆ կը մերժէ այդ վճին հնազանդիլ . հարիւր ութուուն հազար գինուոր կ արձակէ երեսուն հազար զեղջուկի դէմ որոնք միայն այդ գերագոյն զատարանն ամաց, ու ուզեն զլուխ նեւել, միա՞կը որ արդար պիտի ըլլայ եւ բոլոր խաստախորութեանց, գիտութեանց, քան դարձէ ի վեր Կատարուած ամբողջ մը-տաւորական աշխատանքն, հազար ութիւն հար-իւր տարիներէ ի վեր ընդունուած բոլոր կը-րօնքներուն արժանի : Եւ Ֆրանսան մէկ հա-րուածով ոտքի չ'ո՞ւ լիւր, այդ գաղափարին համար պայցքարի մոննելու պատրաստ նոյն իսկ սթէ ատոր հետեւանքով իր սստաններուն փլատակին ու իր ցեղերուն արիւնին մէջ թա-ղաք կորսուի : Իւ Ֆրանսան կը հանդուրժէ որ քարրարոս Վիքինիկներու խամամուտ մը ծափաւարք զանինելը զդր ինքն իսկ Սփրիիկէ զրկեց մէկ արդարին դէմ վեց լիկէն հանկով : Եւ գու՛ւն, Վալմիի հերոսներուն թոռը, Բարի-զէն ծիրագրաթար չցատքեցի՞ր՝ հեղզ Սպա-նիստին մէջէն, որպէս զի պատժեն բարբա-րոսները, գաղափարին սոսինները, կամ վեհա-շուք կերպով կործանիս :

Պատիկ սրճարանիդ մէջ կը շարունակես մը-նալ շաքարով պասէնթիդ առջև, «Թռէքլուի «Ճանիկներու»ին ասամիկով, կոճակդ փորիդ վրայ Բուլցուցան, ո՞վ Ֆրանսաս :

Ո՞րսրափոքը պիտի արթնցնէ այդ ընդար-մացումէց, Ակա՞նջ զիր տկարնեւուն լացին : Քու անունովդ, վատուր, Մայրաբոյն-Արեւելքի մէջ, գերի բանուոցները կը սպաննեն : Թուրքը Հայը կը մորթէ, Անզիլիացին Պօէրին աղարակը կը հրդէէ, Քու հոգայն դրօշիր երանգներուն տակ, Շանուաններն ու Վաւլէնները սեւա-մորթներ կը ջարդէն՝ ո ևս է Սթենլիի մը օրինակին հետեւելով : Մէկ ընւեւ ոչն միւսը արդարաթեանը կը հոնայա, Եւ գուն հասղի Բուլզի կը կտրես, ճամափողիդ սիբորթին ծը-ծելով՝ կպչուն լորձունքդ հետուն ժայթքելէ առաջ :

Եւ սակայն զէնքերը կը կուտակուին զինա-րաններուզ մէջ, Գանձարանդ ծոխէ է: Ընկերա-կան յոյսը երազները կը յուզէի ինչո՞ւ օրի-նակ չեն հնադիմանար աղգերուն որ քու- նակասաղիրդէ ։ Զէ՞ որ Եղբայրութիւնը ա- ճած է Եւրոպայի, ն ոյն իսկ Անգլիոյ և Գեր-մանիոյ, գործաւոր դասի հոգիներուն մէջ: Գերման ընկերվարական լրազիրը, «Արվերց»ը, ամենէն առաջ ոռնաց իր մութքին զայրոյթը իր ցեղին ապիքատներուն դէմ որոնք դե- ղինները կը խոշանագէին : Երէկ, քրիտա-նական բանուոյներու պատուիրակները Բա- րիդի մէջ Զէմպրլէյնի բանակը կը զատազար-ատէին եւ Ֆրանսայի բանուոյներուն կը միանա- յին միահաջոյն բանադրանքով մը զայն նշա- ւակիւու համար : Հզանսատն գուտարաւ, կը կը զայք իր ամրոխներուն վրիժատենչ լավքը- տակութիւնը: Եթէ Ֆրանսա ցցուի, իր խոյան- քին հետեւէն պիտի քաշէ չշինասաւոր կորով- ները : Ժողովուրդներուն դէմ չէ որ պէտք է պա- տերազմի ելլել, այլ բանաւորներուն եւ իրենց ծառաններուն դէմ, ինչպէս 93ի դիցաղնական շրջանին :

Ահա երեսուն տարի է որ շուտարած կը դող- զզանք եւ գինեստաններու խորը լոլիկցած լստ- րակներու կենակը մը վարնենք: Ա՛լ ատենը չէ որ նորէն հանգնինք հանդիսութեանց համա- զդեստը զոր պատմութիւնը մեղքի փախ տուած է : Ատենը չչօ՞ որ բողոքող ձայներ բարձ- րանան երբ ոսացանգթութիւնն ու ցածու- թիւնը կը հերքեն հեռուն սպազմային առջեւ մեր տիեզերական արդարութեան ու եղայր- ութեան հաշաւը: Պէտք չչօ՞ որ քաղքենի մը բողոքէ, Խորդգարանին մէջ, յանուն ֆրան- սական մտայնութեան, նոյն իսկ եթէ իր ճա- ռը, լսելի ըլլալու համար, ստիպուած ըլլայ ժողովզրական ապատամբութեան ովկիսական մրմրութին, ծիրերու խմնջինին ու հրացա- նի կոթունը Բադիւնին մեխանալ :

Ապա թէ ոչ անօքան էք գետին ափերուն վրայ կանչնած ըլլալ պատեստական ընդար- ձակ պսուանը, ուր ժողովուրդներու ճարտարա- պետական զրոյները կը խառնաւանինին, ուր անոնց երաժշտական ընկերութիւններուն նը- ւագածութիւնները միասին կը հնչէն, ուր ա- նոնց զրօնները՝ քովէ քով՝ կը վէտվէտին ան- զագար, ինչի՞ ծառայած պիտի ըլլայ միջազ- գային այլասիրութեան այս կնիքը, Եթէ մնաք մեզ չբանագատանք կեանքը, արդասաբեր ու յուսթի կեանքը յարգելու, եթէ թողունք որ

մեր Ներոպայի եղայրնները . երկու կիսազդւնա-  
տերուն մէջ բարբարոսութիւն տարածեն :

Ֆրանսա՛, այս իրեկուն կրթնէ՛, քու Բա-  
րիզի մէջ այն կամբջակին վրայ որ գետափ-  
ներուն զուզընթաց կանաչութիւններն իրարու-  
կը մխացնէ : Դիմե՛ շմալյանքով ինչ որ ստեղ-  
ծեցիր այդ պլազուն աստղերու զարմանահրաշ  
կամարը՝ մանուշակագոյն գոհարներով յեռեալ  
երկու անսահման սիւներուն մէջտեղը Կորա-  
ցած, եւ որ շլացումներու զուռն է որու տա-  
կէն բոլոր ժողովուրդները եկան անցան՝ հա-  
մայնական զորք տեսնելու համար : Նայուածքդ  
երկարէ՛ մինչեւ այն խարտիշափայլ երկու պի-  
լոնները որոնք եւրոպակի Սրբեւթիւնուն ու Արևե-  
մուտքին նիղակայցութեան կամուրջը կը վեր-  
ջաւուեն : Դիմե՛ անհումար լապտերները կառ-  
քերուն որ գիշերային գետին վրայէն ցանքով  
կամարներուն կատարէն կը ուռւրաւ, ու ջու-  
րին փոթելը՝ որ ծիրաններոյ խոշոր աշքերով,  
լուսափառ նաև երուն անցքէն կը ջղածգուին :  
Համբէ՛ ցանուցիր բազմութիւնը կանթիղնե-  
րուն որոնք ծաներու տերեւներն ի վար կախ-  
ուած են, ոսկի շիթեր, արիւնի շիթեր, որ  
կը դողովզն անձայրածիր պալատի մը ներք-  
սակովմին երեւոյթն ունեցող յզկեալ եւ ուղ-  
ղաղիդ քաղաքին մէջ, Աչքովլ հետեւէ՛ լուսիկ-  
ներուն ու ստուերներուն, եւ հեռաւն՝ մոլթ  
ալեծքանքներուն՝ իրարանցուումին, ու երկնքին  
անորոշ ու խորոնկ գորոյութեանը տակ լուսա-  
վառ կառակերուն սացքին Ականջ դի՛ք քու կա-  
խարդ որբիներուո՞մաներուուն իրազորուած սա-  
աներեւակացի շին թախալունինք : Այս  
բոլորը, քու պատասօնը մաքրի կնիքն է՛ երկ-  
րագունդին վրայ գրոշումուած : Այդ կնիքը պարաց  
մը կը զնէ քու վրաք: Ան կ'ապացուցանի ու ժնն  
այն երգումին զոր դուն ատենով Գնդախաղի  
սոսհին մէջ արտասանեցիր, աւարտելու համար  
ձեռնարկը Քրիստոսին որ ստրոկներուն կա-  
պաններն արձակեց եւ « Եղբայրն ես » բաւ-  
զերիին ինչպէս բորոտին: Մսածէ՛ այն ատեն  
թէ զուն կարո՞ղ ես թոյլ տալ որ անարդա-  
րութիւնը շարունակէ մեր սիրոյ բազանք-  
ները յուսահատեցնել: Եւ միէ այդ ճարտա-  
պահական լոյսերու կնիքը չիշշեն, քու դիւ-  
ցազունիք մտածումը բարձրածայն ազարակէ՛:  
Շուրջի կանչէ քու բազմաթիւ զաւակներդ  
խրուսուն իւսանգայան, եւ հրամայէ՛ աշխար-  
հիս ընզորիկել անգին եղբայրութիւնը :

Լը Ժուլիալ  
8. Նոյեմբեր 1900

ԲՈՒ ԱՏԱՆ

Այս յօդուածին երեւման օրը, հետեւեալ  
երկուողը զրկեցի Բոլ Ատանին: «Պարոն, չեմ  
կրնար ինքինքս արգիել ձեզի յայտնելու  
այն բարդ հրաւանքը զոր զզացի ձեր ամօր-  
ուան յօդուած կարգալով : Ամենէն վեհաննն  
ամենէն թրթուուն, ամենէն «Փրանսական» է-  
ջերէն մէկն է որ երբեք տեսած ըլլամ: Պի-  
տի հրամատակեմ անոր հայրէն թարգմանու-  
թիւնը «Անսահիտ» ամսաթիւթիս մէջ, — ուր  
արդէն հրատարակած եմ Խաղաղութեան Հա-  
մադողովին առթիւ ձեր դրամ մէկ քանի աշ-  
նուուրի յօդուածներուն թարգմանութիւնը, —  
եւ վստահ եմ որ անոր ընթերցումը պիտի  
կազդուրէ հայ ընթերցուները, որոնք կը ցան-  
կան ֆրանսան միշտ տեսնել այնպէս ինչպէս  
գուք զինքը կը հրաւիրէք որ ըլլայ վերատին: »  
Բոլ Ատան հետեւեալ պատասխանն ուղարկեց.  
«Ծնորհակալ եմ, պարոն. զիս փառաւոր կը  
կացուցանէք. ձեզի կը զրկեմ իմ լաւագոյն  
մաղթանքներու »

Յօդուածը, իրօք, ամենէն շքեղ էջերէն  
մէկն ե այց խորաթափանց ու ջղուու զրպէ-  
տին, այդ ամէն կուսակցութենք, ամէն ազան-  
գէ, ամէն վաղանցուկ յարաքերականութիւն-  
ներէ բարձր հայցակէտէ մը իրերը դիտող խի-  
զակի ու ազնիւ մտածողին որ Բոլ Ատանն է, եւ  
ամենէն անսկեղծ, ամենէն հզոր ու ամենէն  
յուղէշ կոչչ որ այս տագնապի ու շփոթու-  
թեան օրերուն մէջ ճշմարտապէս ֆրանսացի  
սիրտ մը ուղղած ըլլայ իր հայրէնքին :

Միակ դիտողութիւնը զոր կարելի է ընել  
այս էջին, այն է որ հեղինակը, ցաւագին  
յուսեւեսութեամբ մը «ունայն» համարած ըլ-  
լայ իր կոչը: «Քրարվերջի Ֆրանսան» տիտ-  
ուոսով ուսումնամսերութեան մը մէջ, ողջու-  
նած էի բարյական զարթումէի այն հոյսիաց  
երեւոյթը որ ֆրանսայի մէջ յայտնուեցա այս  
վերջին մէկ քանի տարիներու : Միշտ կը յամա-  
ռիմ հա ատքին մէջ՝ այդ զարթումէին ի որու-  
թեան ու տեւականութեանը նկատմամբ . որ-  
քան ալ խոչնդոտուները գեր բազմաթիւ ըլլան:  
Վերականցնումի ճիզին առջեւ, որքան ալ տա-  
ժաննելի ու թիրեւս երկարատես ըլլայ պայ-  
քարը զօր պէտք է մզեն ազատականները հը-  
նամուներուն փաղանդին զէմ, եւ կը կարծեմ  
թէ այս ազգը, որուն կեանքը մէջ ընկերա-  
կան հարցերը, բարյական խնդիրները կարե-  
ւորագոյն աեզը կը բունեն այժմ եւ որուն Բոլ

Աստանեներն իսկ, որոնք պիրմ բայց ևսական ու հանրային կեանքին արհամարդութ քմայքի մը արուեստագիտներն ըլլալով մկան էին, և ամրդկային մտահոգութիւններու է որ զըլլաւորապէս կը նուի իրեն հիմա իրենց տաղան զին ուղեւծութը, սահմանուած է յաղթել զին-քը և զգամահ ընել փորձող մուալ ազգեցութիւններուն ու նորէն դառնալ այն զերացանցապէս «գաղափարապաչո» ու «ամրդկութեամար համար ապրող ու գործող» ազգը, զոր բոլոր ժեղերը պատացին: Եւ արդիք, զէպէիրը հերքեցին Աստանի խոնեսութիւնը: Մեռունի Քրիսէքը, որուն առջև գարշել Վիլհելմն իր գաները կոստարար փակեց, Ֆրանսայի մէջ է որ նորէն գտաւ խանգալաւու ու սրտագին համակրութիւնը զոր կուզար փրնարուելւրոպայի ժողովուրդներուն մօս՝ իր գատին համար, որուն արդէն իր կեանքը գացած էր զունէլ ֆրանսացի զինուորական մը: Վիլզուու-Մառէոյլ գնդապետը՝ բազմաթիւ Գրանսացի կամաւորներու հետ: Ֆրանսացի ժողովուրդը՝ մէկ սրբ գարձած՝ միահազոյն բարախեց Քրիսէքին հանդէս, ու ֆրանսական կառավարութիւնը զայն ընդունեցաւ ինչպէս անկախ ազգի մը զենապետք: Անշուշա, կառավարութիւնը Աստանի ծարայիշլորէն վեհանձն տենչանքին իրականացում տալու չափ հեռուն զգնաց եւ չուզեց «հրացանի կոթերութնիւնը խառնել» ժողովրական բողոքին: ու ազէկ ըրաւ, որովհետեւ ինչքան ալ յանցաւոր Ըլլայ անզլիկախան կառավարութիւնն այ ինքորոյն մէջ Ֆրանսաս պէտք չէ որ իրեւեթչանմի մը ցցուի իր մեն դրացիին, անդիմացի ազգին զէմ, որուն հետ օր մը իր համաձայն դործացիր բարախարիթութեան համար մեծագոյն բարիթը պիտի ըլլայ: Ֆրանսաս պէտք էր որ իր բողոքը հանարաւորապէս աշխայալ աշխայի մէմպրէէնի կառավարութեան ու իրին զէմ, եւ ըրաւ զայր հոյակապօքին: իր պիտեցանուէրի մտածումը բարձրաձայն աղաղակեց »:

Ն և պէտք չէ կարծել թէ ատի սին աղ-  
մուկ մըն էր լոկ՝ անկարող ո և և է դրական  
հետեւանք ունենալու : Ֆրանսայի ցոյցէն ան-  
միջապէս յետոյ, Զէմպրէյն իր լզուն փո-  
խեց ո զգուական, գրեթէ հաշտարար բառեր  
ուզգեց Ուշինքան՝ նշանակալից ճառի մը  
մէջ. և ո՞վ գփառ թէ այն կորովի ու զիւ-  
ցաղնութեան բազմապատկումին մէջ զոր Պօէր-  
ները ամսէ մը ի միեր ցոյց կորուան, Ֆրան-

սայի ներշնչած այդ մեծ խրախուսանքն իր ազգից թթվան կարեւոր բաժինը չունի : Աս-  
կից զատ , միրանսայի վարմունքը երկու աշ-  
խարհներուն մէջ արձագանք գտաւ . բոլոր  
ժաղովուրդներն իրենց ծափերովն ողջունեցին  
զայն ու սրտանց անոր համազգաց ըլլալնին  
հռչակեցին . Ֆրանսան այսպէս անգամ մըն  
ալ աշխարհի թատերաբեմին առջեւ ուղեցոյ-  
ցի գերն ապրող ազգի ճակատագրին հաւա-  
տարիմ մնաց :

Զենք գիտեր թէ ի՞նչ պիտի ըլլայ վախճանը այս տառմին որուն հինգերորդ արարծ սկսած է արդէն։ Ես հիացող մըն եւ Անզլիքային, բայց ոչ այս Անզլիքային որ անտարբեր թողուց Հայերը ջարդուիլ եւ որ հիմա կ'ուզէ Պօէրները ջնջել ։ Ես կը բաղձամ որ ջախճանուի Պօէրներուն զատը, որ բոլոր աշատութիւն ստանալ ցանկացող ազգութիւններուն զատն է, կը բաղձամ Պօէրները գես երկար ատեն յաջողին յարունակելի իրենց կուու դիմադրութիւնը։ Եւ անդլիքական ազգը զգայ իր արդի կառավարութեան սիմալը, ուրբագրդ զայն, եւ իր ինչնարեր որոշումովը վերջ դնէ այլ ամօթալից պատերազմին ու երկուստեք զիջումներով հարցը լուծուի։ Այդպէս ըրաւ, ատենօք, մեծ կասաթունը՝ միեւնոյն Պօէրներուն հանդիպ։ Ես այս Անզլիքան զոր կը սիրեմ, կլատութոնի Անգլիան է։

Ինչ ալ ըլլայ տառմին վախճանը, Պօէրներունն է ապագան։ Նոյն խսկ եթէ իրենց անկախութիւնը կորանցնն, Պօէրներուն զատը կրուտած չի կրնար համարուիլ։ Պօէրները իրենց ուրութիւնովը գերազանցեցին նոյն խսկ Հնլիւններու որ Պարսից վիթխարի գորսութեանը յալթիքին։ Իրենց ընթացքը զիրենք մարդկային վեհապոյն ազգերուն կարուի ու գուսէ։ Աշխարհին համարումին մէջ՝ իրենք յաւիտենական անկախութեան արժանի են։ Հարաւային Ափրիկէի բոլոր ճերմակ ցեղէք ընակինները, — բաց ի Անգլիքացիներէն, որոնք փոքրամասնութիւնն են, — սրով իրենց հետեւն։ Նոյն խսկ եթէ ընկնուին թշնամոյն թիւի մեծամասնութենէն ու լոկ ինքնավարութիւնը պահեն, իրենց ազգայնութիւնը անկորուած պիտի մնայ։ այս պատերազմին զիւցանական յիշատակներովը յաւերժացած, եւ Հարաւային Ափրիկէի բարոյական տիրապետութիւնը ճակատագրականապէս իրենց է անհմանուած, սպասենով քաղաքական տիրա-

պիտութեան որ օր մը կրնայ զալ, Երենց  
այդ վեհ յիշատակներուն արձանատետրին  
մէջ, ասէք մարտիկներու քաջութիւններուն  
քով, Ֆրանսային մայրական խարխուսանքի  
աղաղակը ամնէն գեղացիկ էջերէն մէկը պիտի  
բռնէ :

g.

ԱԶԳԱՅԻՆ ՔՐՈՆԻԿ

Գ. Ա.ՈՒ.ՍԻՆԵՍԻՆ ՖՐԱՄԱՍԱՀԱՅ ԲԱ.ԱՐԱՐԱԿ ։  
—Այս բառարանից որ կուզայ աւելինալ նորայ-  
րի, նուպարեանի եւ Քաջունիք ծանօթ գործե-  
րուն վրայ, արմէքաւոր աշխատութիւն մըն  
է եւ խիստ պատուաքեր նեղինակին համար ։  
Դործին առաջնին հաստոր որ մեր աչքին առջև  
ունինք եւ որ կէ պարունակէ Ա-ԻԱ գրերը մի-  
այն, 1080 մնձ երեաններէ բաղկացած է եւ շատ  
աւելի ընդարձակ է քան նորայի ամբողջ  
բառարիքը, որ մնձադոյնն էր մինչեւ կիմա ե-  
րեւաց ֆրանսահայ բառարաններուն (Հայու-  
ելով անշուշտ Քաջունիք երկինաւոր հոյակապ  
աշխատութիւնն որ մամանգիխական զորդ մըն  
է), Հեղինակը իր այս երկասիրութեամբ նը-  
ւիրած է հայ զրականութեան զորժ մը զոր  
կրնանք միխազը համարիլ, քանզի զերոյիշեալ  
երեք բառարանները՝ որոնցմէ մնձապէս օդ-  
տուած է նոր հեղինակը, չունին այն ամբողջ  
ջական կատարելութիւնը եւ ճոխութիւնը որ  
կը ներկայացնէ այս նոր բառովիքը, որ թէ՛  
զրական եւ թէ՛ զիտական մասերու միացմամբը  
անժխտելի առաւելութիւնը մը ունինի իր ե-  
րեք նախորդներուն վրայ: Դուքսուն կուսին-  
եանի բառարանը թէեւ ընդհանուր կերպով  
դրաբար յօրինուած՝ ասկայն զրեթէ աթողջ  
բառերու դիմաց զրուած են նաեւ աշխարհա-  
բար բացարձութիւնները, Այնպէս որ ամբողջ  
զործը կընանք համարիլ բրափանակութիւնն մը  
նորայի եւ Նուպարեանիք գործերուն, որոնց  
միացած է Քաջունիք գործը իր զիտական բառե-  
րու միերքովը, Ասով չենք ուղեր ըսել թէ  
ամբողջ գործը միմիխայն խսացումն է այդ եր-  
բեակ հեղինակութեանց: Դուիսան կուսին-  
եան յօրինած է նաեւ իր կողմէն շատ մըն-  
ակերտ բառեր որոնցմէ ումանք պիտի ընդու-  
տին զիւրաւ եւ գործածուածն պատճան իւ

մէկ մասն ալ անշուշտ պիտի մերժուին ի ք  
րեւ խայլուր եւ աններգաշնակ : Ինչ որ մնածա-  
գոյն արթէքը կը հազմէ այս զործին այն զոհու-  
զոթիքնն է որ ըրած է նեղինալը այդ տեսուկ  
բաղամածախս զործ մը հրապարակ հանելով : ո-  
րովհնեաւ մէտք է ի նկատի առնեն թէ առյօն  
բառարանին հրապարակութիւնը Բարիքի մէջ,  
մաքուր տպագրութեամբ եւ ճոփս պատկերնե-  
րով : Նիւթական ծանր ձեռնարկի մըն է  
զոր չկրնար փոխարինել նոյն խոկ գրքերուն  
ամբողջական վաճառումը :

Պ. ՄԱՐԻՅԵԼԻ ԲԱՆԱԽՈՎՈՒԹԻՒՆՆԵՐ. — Պ. ԷՇՆ  
Մարիյել շատ գեղեցիկ բանախոսութիւն մը  
ըրաւ վերջինս հայկական խնդրոյն վրայ Անա-  
ւասիկի ինչ որ կը զրէ «Բրո Արմէնիսի» այդ  
մասին. «Ասոսիասիօն ար լաթէ բառ լը Տոռուայի  
վերջին բանախոսութիւնը տեղի ունեցաւ յու-  
նուար 28 երկուշարթի իրիկուն. Սոսիք-  
թէ Սալահնիթի օթէլը. Նախագահութեամբ՝  
«Ֆուռ ա՛ Մթէլի» փաստաբան Պ. Ժուլիքի Պ.  
Էշն Մարիյել իրեն նևիլ առած էր կացու-  
թիւնը Հայաստանի մէջ ու Եւրոպայի պար-  
ականութիւնը. Վեհորդի բանախոսը որ 1896ին  
իսկ՝ զրուած ու ներիներուն դէմ բարով բարձակ,  
մենք գծերով վերապատճերելէ յետոյ Զարգե-  
րու պատմութիւնը. — Աւագա եւ իր եկեղեցին,  
Պուսոյ փողոցները եւ ըիրերով սպաննուած  
մարդկը. Եւրոպայի թիրենաւասութիւնը,  
մէկ քանի խիզէներու յուզմունքը, զիւանագի-  
տական պատրուակները զոր կառավարութիւն-  
ները գրքածեցին իրենց անարժութիւնը ար-  
դարացնելու, համար. Լուսնանի իշխանին գերրէ,  
յետոյ խոնեմ ջարդերը, անհատական սպանութիւն,  
հունձքերու ջնջութէն, հաւաքական բանտար-  
կութիւնները, արջառի զրաւումը. — այժմ  
եան վախերը պարզեց, մենք կոսորածի մը վե-  
րահասութիւնը, անհրաժեշտ պէտքը որ Եւ-  
րոպան գործէ անյապազ, ցոյց պուաւ պար-  
տաւորութիւնը զոր ունին Գերլինի գալնա-  
գիրն ստորագրողները, հաւանական նկասեց,  
կարգ մը նշաններու եւ կարգ մը աղքամիւներու-  
նամանամա, որ պետութեանց միջամտութիւն  
մը տեղի ունենայ: Բանախոսութիւն ծափեր  
ընդունեցաւ: Պ. Լիւսիէն Լը Ֆոււայէ, քանի  
մը բառավ ջնջրական եղաւ. «Բրո Արմէնիսի» ին-  
ու նաև: Պ. Զօպանինանին, այն աշակցութեան  
համար զոր առած էին այս հաւաքական կազ-  
ակերպութիւն, անգամ մը եւս յաջարարեց  
մի պահանջութեանը Տոռուայի հանդէսը պատ-